

ՀՏԵՄԵՐԸՆ

ՊԻՏՆՆԻ ԳԻՏԵԼԵՆՑ

ՅՈՒՆԻՍ . 1 :

1839.

ԹԻՒ . 6 :



ՍԻՐԱՐԵՐԳ:

Արամարգ :

ԻՍԵԼԻՄՅԻ հասարակ ժողովուրդը կրսէ թէ , սիրամարգին փետուրն է հրեշտակի փետուր , ձայնը՝ սատանայի ձայն , և փորը՝ գողի փոր : Եւ արդարեւ աս հանգամանքնէրուն իւրաքանչիւրը աղէկ կը ցուցնէ աս զարմանալի թուշունին բնութիւնը : Արամարգը երբոր իր պոչը կրտարածէ , փետրաւոր ստեղծուածներուն մէջը մէկը չի կայ որ անոր գեղեցկութեանը հաւասարի : Եւ սակայն իր ամենագարշէլի ձայնը ատելի կը նէ մեղի ան հաճութիւնը՝ որ կը գտնանք իր վրան նայելէն : Եւ սակից էվելի իր անյագ որկրամուրութիւնը ու յափշտակող բնաւորութիւնը զինքը խիստ վնասակարը կընէ ընտանի կենդանիներուն մէջը՝ որ մարդիկ իրենց պաշտպանութեանը տակ աւելին :

Արամարգը Երեւելեան շնդկատանէն ուրիշ երկիրներ բերված է , և գիտենք որ տակաւին Ղեաւա ու Սէյլան կողմներուն մէջը երամովին կը գտնուին վայրենի վիճակի մէջ : Բանի գեղեցիկ թուշունը , և շուրապլութեան սեղաններուն վրայ այսչափ մեծ փափկութիւն համարված թուշունը , չէր կընար երկար ժամանակ իր ազատութիւնը վայելել իր հեռաւոր սահմաններուն մէջը : Կանուխ Սողոմոնին օրերը իր նաւերովը արեւելքէն եկած բաններուն հետը կը գտնանք յիշված կապիկներ ու սիրամարգներ : Յոյն պատմագիր մը կրսէ թէ , սիրամարգները մէկ բարբարոս երկիրէ մը Յունաստան բերվեցան , և այնչափ յարգի էին Յոյներուն մէջը , որ մէկ զոյգը արու և էգ իրեք հազար դահեկանէն էվելի կաժէր : Կը պատմելի ևս թէ երբոր Բղէքսանդր շնդկատան էր , տեսաւ որ վայրենի վիճակի մէջ կը թուշէին անոնք անհամար բազմութեամբ , և անանկ զարնրվեցաւ անոնց գեղեցկութիւնովը՝ որ սաստիկ պատուհաս և տուգանք դրաւ ան ամէնուն վրայ՝ որ պիտի մեռցունէր կամ նեղէր անոնք : Բորը վրայ զարմանալու չենք . որովհետեւ Յոյները անանկ զարնրվեցան աս թուշունին գեղեցկութիւնովը , որ ամէն մարդ մէկ որոշեալ

Արամարգ . Թաւուր Գոշուր : — Տուգանք . ճէրիէ :

զին մը կը հատուցանէր անկիա տեսնալու համար : Եւ Կակեղեմոնիայէն ու Թեսաղիայէն շատերը Եթէնա եկան աս թուշունը տեսնալով իրենց հետաքրքրութիւնը լեցունելու համար :

Հաւանականաբար Արամարգը պիտո առաջ Երեւելեան կողմերը տարվեցաւ միայն իր գեղեցկութեանը համար . բայց մարդիկ իր ձևովը զուարճանալէն ետեւ , սկսեցին մոմտալ թէ զուցէ ուրիշ զուարճութիւն մըն ալ կընայ տալ իրենց . և ասանկ մեծամեծ խնճոյքներուն մէջը սեղաններուն մեծ զարդարանքը սեպվեցաւ սիրամարգը : Կերևայ թէ պիտո առաջ Հուովմայեցիք սկսեցին անոր միսը ուտել : Չիտենք թէ Հուովմայեցիք ինչ կերպով կեփէին անկիս , գուցէ վարպետութիւնով մը կընային քիչ մը համովցունել ան . միայն աս գիտենք որ անոնք որսերուն մէջը առաջին ըլլալ կը համարէին սիրամարգը :

Ինչեւիցէ իր փափուկ և համով ըլլալուն համբաւը երկան չի տեսց . ինչու որ ետքը թէպէտ սովորութիւն էր մեծամեծներուն սեղանը սիրամարգ հանել , բայց ան չէ թէ ուտելու համար էր , հապաւ միայն տեսնալու համար : Եւ առաջ մորթը վրայէն կը հանէին , ետքը մարմինը համեմեներով պատրաստած նորէն թուշունը իր առջի մորթովը կը ծածկէին բոլոր իր փետուրները աղէկ մը տարածված և մէկ կողմը չի վնասած : Եւ կերպովս պատրաստուած սիրամարգը շատ անգամ տարիներով կը պահվէր առանց ապականելու . և սիրամարգին մարմինին համար կը հաստատուի թէ բոլոր ուրիշ կենդանիներէն էվելի կը զխմանայ փտութեան դէմ :

Արամարգը ցորենով ու գարբիով կապրի . բայց որովհետեւ փոփոխամիտ թուշուն մըն է , հազու թէ մէկ կերակուր մը կը գտնուի՝ որնոր չի ցանկայ ափ ձգել , կամ ետեւէն չէյնայ անոր : Եւ ատ անգամ ազահութեամբ կը փնտրուէ ճճիներ և մատղաշ բոյսեր , թէպէտ և իր բնական կերակուրները էվելի մօտ ըլլան իրեն և զվարութեամբ կարենայ ձեռք ձգել անոնք : Իր անյագ որկրամուրութիւնը կը շտապունելու համար տուներուն վրայի կը մնորները կը բաղկէ ճճիի մը համար . պարտիզպանին քաշած աշխատանքը

ոչինչ կրնէ , անոր ցանած ընտիր սերմերը հանելով , և նոր բացվելու սիրական ծաղիկներուն կոկոնները կըտրորտելով : Ասանկով իր գեղեցկութիւնը չի կրնար վճարք մը ըլլալ իր ըրած վնասներուն . և անգարգ հաւերուն շատերը արժանաւոր են նախամեծար համարվելու ասոր առջեւ :

Որչափ որ անյագ է սիրամարգը իր ախորժակով՝ այնչափ ալ անառակ է իր կիրքերովը : Աքաղաղէն ալ էվելօք ցանկասէր է ինքը . և թէպէտ աքաղաղին զօրութիւնը չունի , բայց անկից էվելի կըվառի անկարգ բաղձանքներով : Կուզէ որ գոնէ հինգ հատ էգ իր բոլորտիքը գոնըրին . ու թէ որ բաւական չի գոնըրին իր քովը , մինչև անգամ հաւկիթին վրայ նստած էգին վրայ կըվազէ ու ոտայ կոխան կրնէ անիկա : Աս պատճառաւ էգ սիրամարգը որչափ որ հնար է նէ կըջանայ իր բոյնը արուէն պահել , չէ նէ արուն կրնեղէ զինքը և իր հաւկիթները կը կոտորէ :

Էգ սիրամարգը հաղիւ կըլայ որ հինգ կամ վեց հաւկիթէն էվել զնէ թխսելու ցուրտ կլիմաներուն տակը : Արիստոտէլ տամներկու հաւկիթով կըթխէ կըսէ . և հաւանական է որ իր բնական երկիրը այսչափ շատ հաւկիթով թխսէ . քանզի ստոյգ է որ անտաւներուն մէջ՝ ուր որ բնականաբար կըթխսեն , այնչափ շատ են որոնք հընար չէ համրանքի տակ առնել :

Աս թուչունին մէկ քանի տեսակը կըլայ . ոմանք ճերմակ են , և ոմանք կատարաւոր : Ըն որ թիբէթի Սիրամարգ կըսվի , թրուչուններուն մէջը ամենէն գեղեցիկն է , և իր փետուրները խիստ պայծառազեղ գոյներ ունին , կարմիր , կապոյտ , դեղին ու կանաչ . և վարպետութեամբ անանկ կարգով մը շարված են , որպէս թէ միայն տեսնողն աչքը պիտի բերկրեցունեն :

Օպրմանուէ կառք :

ԿԱՌՔԵՐ սովորաբար երկու կամ չորս անիւ կունենան . բայց ես մէկ երեւելի կառք մը տեսայ՝ որ միայն մէկ անիւ մը ունի : Կառքերուն անիւները սովորաբար

Կատարաւոր . Խոյնի :

գետնին վրայ կըդառնան , բայց ՚ի շոգեկառքին անիւներէն՝ որ երկաթ ճամբու վրայ կերթան . բայց աս կառքին անիւը ունի վրայ կըդառնայ : Ալ թէպէտ կըկարծըվի որ ուրիշ անիւներուն պէս աս կառքին անիւն ալ մէկ առանցք մը ունի , սակայն աս առանցքը բանի մը վրայ հաստատված չէ : Օպրմանալի կառք չի պիտի ըլլայ մի աս կառքը :

Բայց ես աս պատմութեան բոլորը չըսիքեղի , ոչ ալ տակաւին անոր կէսը : Աս կառքին մէջի ճամբորդներուն բոլորը անիւին վրայ կըհեծնան . թէ որ հարցունես՝ թէ ինչու համար ասանկ կրնեն , կըպատասխանեմ թէ , անոր համար՝ որ ալ ուրիշ բան մը չի կայ վրան հեծնելու . ինչու որ բոլոր կառքը միայն մէկ մեծ անիւ մըն է : Պէտքը չէ որ հարցունես թէ ինտոր անիւին վրայի ճամբորդները չեն ճըզմըվի որ դարձած ատենը . որովհետեւ առաջ բոյ քեղի թէ ոչինչ չի վրայ կըդառնայ , և անոր համար մէկը չի կրնար վնասել :

«Սակայն ճամբորդները ինչպէս կըկայնին անոր վրայ , երբոր անիւին վրայի կողմը տակը դառնայ նէ , անանկ որ մարդոցը գլուխը դէպ ՚ի վար ու ոտքերնին դէպ ՚ի վեր գայ , ինտոր չեն իյնար անոր վրայէն : Սէկ կերպով մը անիւին վրայ հաստատված են մի» :

Ասոնք աղէկ հարցմունքներ են , բայց ես չեմ կրնար անոնց պատասխանը տալ : Միայն աս կրնամ քեղի ըսել թէ , անոնք՝ որ աս կառքին ինտոր բաղկացած ըլլալուն վրայ աղէկ տեղեակ են , կըսեն թէ , աս անիւին վարի կողմը միայն իր մէջ տեղը կամ կենդրոնն է , ու վերի կողմը իր կենդրոնէն դէպ ՚ի շրջապատը կամ դուրսի կողմն է : Բայց դուն գիտես որ հասարակ անիւի մը դուրսի կողմէն մէկը չի կրնար դէպ ՚ի անոր կենդրոնը իյնալ :

Աս կառքը՝ որ պարտիս միտքը պահել թէ միայն մէկ անիւէ կըբաղկանայ , խիստ մեծ է : Իր տրամադրիծը 8,000 մընի չափ է , ու իր շրջապատը 24,000 մընէն էվել է : Գուցէ հրամանքը գիտես թէ մէկ կըլոր բանի մը դուրսի շրջապատը իր մէջ տեղէն անցած գծին իրեք անգամ մեծութեանէն քիչ մը էվել է :

Աս կառքին մէջի ճամբորդները խիստ շատ են, որոնք անիւին դուրսի կողմը կը հեծնան, ինչպէս որ ըսի: Մեծամեծ շողեկառքերուն ամէն մէկը հազիւ թէ 50 ճամբորդ կառնէ իր մէջը, սակայն աս մեծ կառքը 800 միլիոնի չափ ճամբորդ կը տանի իր մէջը: Ոմանք նստած են, ոմանք կայնած, ուրիշները պառկած, և ոմանք խորունկ քունի մէջ. կառքին ամէն կողմը կը գտնուին ասոնք:

Հասարակ կառքի մը անիւը մէկ անգամ մը դառնալուն իր շրջապատը որչափ է նէ, մէջի ճամբորդը միայն այնչափ յառաջ կը աննի. այսինքն թէ որ անիւին դուրսի բոլորտիքը տասներկու ոտք ըլլայ նէ, ճամբորդները միայն տասներկու ոտք յոնաջ կերթան մէկ անգամ մը դառնալուն:

Աս հազին կառքը 24 ժամը միայն մէկ անգամ մը կը դառնայ. բայց իր մեծութեանը համար, ճամբորդները շատ շուտով կերթան, մէկ ժամը հազար մղոնի չափ կամ մէկ բոպէին մէջը 16 մղոնէն էվել: Ուստի շողեկառքէն շատ արագ է. ու օդապարիկ դունտը անոր քսան մասին մէկին չափ արագութիւն չունի:

Մէկ ուրիշ բան մըն ալ: Ճամբորդները ոչ միայն 24 ժամին մէջը 24,000 մղոն ճամբայ կառնեն, հապա մէկ ուրիշ շարժում մըն ալ ունին: Եսիկա ասանկ շարժում մըն է. որպէս թէ մէկ մարդ մը կառքին մէջը դացած ատենը, ոչ միայն անիւը դառնայ, հապա նաև գետինը սաստիկ արագութեամբ յառաջ երթայ դէպ'ի կառքին դացած կողմը:

Աս կառքին ճամբորդները մէկ մեծ անիւը մը դուրսի կողմը նստած, մէկ ժամին մէջը 1,000 մղոնի չափ ու 24 ժամին մէջը 24,000 մղոնի չափ ճամբորդութիւն ընելէն ետև, ճամբորդները՝ կառքը՝ գետինը և բոլորը մէկէն անհնարին արագութիւնով մէկ վայրկեանին մէջը 18 մղոնի չափ կամ մէկ բոպէին մէջը 1,080 մղոնի չափ կը պըտըտին դէպ'ի ան կողմը ուր որ անիւը կը դառնայ: Ուստի թէ որ աս երկու շարժումը մէկ յոտեղ գնելու ըլլանք, մէկ բոպէին մէջը 2,000 մղոնէն էվել ճամբայ կառնեն:

Ինչ զարմանալի բան է երբոր մտածենք թէ մէկ կառք մը որ միայն մէկ անիւէ մը

բաղկացած է, ու մէկ բանի մը վրայ հաստատված չէ, հապա ոչնչի վրայ կը դառնայ, 800,000,000 ճամբորդ տանի, ու մէկ բոպէին մէջը 2,000 մղոնէն էվել ճամբայ տանէ:

Ինչ զորութիւն է որ աս կառքը յառաջ կը տանի, և ո՛վ է կրկարծես ասոր կառավարը:

Թէ որ տակաւին չի հասկըցար աս կառքին ինչ ըլլալը, բտմ հրամանքիդ որ աս մեր բնակած Արկիրն է:

Մարտի և իրենց աղբիւրները:

ՊԵՐՍԻԱՆԵՆ մէկը երբոր իր բարեկամէն հարցը վեցաւ թէ ինչ պլտի ընէ իրեն աղջիկները, պատասխան տըլաւ թէ, «Միտքս դրեր եմ անոնք իրենց մօրը քովը աշակերտութեան դնել, որպէս զի ժամանակը աղէկ գործածելու կերպը սորվին, ու անոր պէս կնիկներ, մայրեր, տան կառավարողներ, և ընկերութեան մէջ օգտակար անդամներ ըլլալու յարմար ըլլան»: Եսիկա մէկ խելանի առաջադրութիւն մըն էր որ ան հայրը ըրեր էր, ինչպէս նաև մեծ պատիւ իրեն կնոջը: Նիշտ ասոր պէս, բայց շատ ցաւալի էր ան պատասխանը՝ որ մէկ ունայնատէր՝ անմիտ՝ և անպիտան կընկան մը ապերջանիկ էր իր տըլաւ՝ բտիով թէ, «Գժուարին բան է զըուցել, բայց թէ որ իմ աղջիկներուս աղէկ ըլլալը կուզեմ նէ, պէտք է որ իրենց մօրը օրինակէն հեռու պահվին անոնք»:

Մարտի ընդհանրացում:

Զարմանալի բան մըն է որ մարդուս ըզկզին մէջը Վ անգէլան բնաբանին վերջու թեանը նախելով, 100 մասին 80 ը ջուր է, $4 \frac{50}{100}$ ձերմակ ճարպ կամ եղ, $\frac{70}{100}$ կարմիր եղ, $\frac{80}{100}$ փոսփորոն ճարպին հետը խառնըված, $13 \frac{27}{100}$ ծծուժը և ուրիշ գոյացութիւններ:

Աս մարդուս խորհելու գործարանը ասանկ նիւթերէ բաղկացած է: Արունակի սկիզբին մէջ ծուծը և ջիլըն ալ ասոր պէս բաղկացած են: Ազին ըզկզին մէջի եղած ջուրը ևս 100 մասին 80 մասն է:

Յարգութիւն և յարգութիւն:

Յարգութիւնը հնուանդութեան անիւնը ըուն ձեթ թող սեպիլի, ու ձախորդութիւնը աղբի առագաստանը ըուն հով համարվի:



Մեծ Ղէյտէր :

ԻՍԼԱՄԱՅԻՆ կամ սաունապատ երկիրը՝
 Թէ բնականաբար և Թէ բարոյապէս մը
 տածելով , մէկ կողմի մըն է՝ որ մարդուս
 հետաքրքրութիւնը կարթընցունէ , և մե
 անգամայն զարմանքի մէջ կըթողու անի
 կա : Եւ երկիրը Թէպէտ մշտնջենաւոր
 ցրտութեան սահմաններուն մէջը տեղա
 ւորված է , բայց իր մակերևոյթը խիստ ա
 ղէկ կըցուցընէ ան հրոյն ահաւոր գործո
 ղութիւնները , որ մշտնջենաւորապէս մեր
 ոտքերուն ներքեւը երկրի սրտին մէջը կը
 վառի : Եւ Թէպէտ բեւեռային ծովին մէ
 ջը հեռաւոր ու մինաւոր կեցած է , սակայն
 իրեն բնակիչները հին ժամանակէ ՚ի վեր
 քաղաքավարեալ ըլլալուն պատուական
 պտուղները կըցուցընեն : Վրիստոնէու
 Թեան երջանիկ գորութիւնը ուրիշ տեղմը
 սս տեղէն էվելի գեղեցիկ չի կընար յայտ
 նըվել : Աւրիշ երկիրներուն բնակիչները ,
 ուր որ բնութեան գործքերը խիստ երևելի
 կերպով կըտեսնըվին , ընդհանրապէս խո
 հական ու ծանրաբարոյ են , և Եւտուած
 պաշտութեան սկզբունքները ընդունելու
 նախապատրաստ : Աւրեմն որչափ ևս առա
 ւել ճշմարիտ պիտի ըլլայ աս Իսլանտիայի
 ժողովրդոցը վրայ , որոնց ոտքերը ուրիշ
 բանի վրայ չեն կոխեր՝ բայց մարած Լալա
 յին , և որոնք ամէն օր բորբոքած հրա
 բուխներուն վրայ կընային , ու երկինքը
 խաւարած կըտեսնան ան շոգեղէն ամպերո
 վը և եփած ջուրերովը՝ որ երկրիս որովայ
 նէն դէպ ՚ի վեր օդին մէջը կըցաթկեն :

Իսլանտիայի տաք ջրհորները կամ աղ
 բուրները բնութեան խիստ երևելի ու գե
 ղեցիկ գործքերուն կարգին մէջն են : Օա
 նազան ճամբորդներ աղէկ ստորագրեցին
 ասոնք . որոնց գրուածքներուն օգնութիւ
 6 * ան

նովը յառաջ կըմատչինք հիմայ ընդհա
 նուր ծանօթութիւն մը տալ անոնց վրայ :
 Աս աղբուրներուն գլխաւորները Իսլան
 տիայի Հարաւային Մրեմտեան կողմը կեյ
 նան , երսունըվեց միոն հեռու Հեքլա բս
 ված հրաբուխ լեռնէն , ու տասներկու մը
 դոն հեռու Շալջօլթ գեղէն : Ենոնցմէ ե
 լած շոգին՝ դուրս բղխած ատենը , տասնը
 վեց միոն հեռուէն տեսնըված է : Ըստ մե
 ծի մասին աս աղբուրները մէկ դաշտի մը
 մէջէ կըբղխին , որ մէկ կարգ մը ցածկուկ
 միազօտի լեռներու ստորոտին մօտն են :
 Շատերն ալ լեռներուն կողմերէն կըբղ
 խին , և ոմանք ալ անոնց գլուխներուն մօ
 տէն : Երոնցմէ հարիւր հատէն աւելին եր
 կու միոնի չափ շրջապատին մէջը պարու
 նակված են :

Աս աղբուրներէն իրեք կամ չորս հատը
 հուշակաւոր են , ու կըսվին Ղէյտէր , որ ի
 ընեց լեզուովը աղբուր բսել է . ասոնցմէ
 երկու երևելիները Մեծ Ղէյտէր և Նոր
 Ղէյտէր կանուանին :

Մեծ Ղէյտէրին քովը երթըցվի նէ իր
 հանդարտ կեցած ատենը , մէկ մեծ տաշ
 տաձև շրջապատ մը կըցուցընէ՝ որուն մէջ
 տեղէն Թանձր ամպանման շոգի մը կեղայ .
 ու ան տաշտին մէկ մասը տաք ջուրով լե
 ցուն է՝ սպակիի նման ջինջ ու պայծառ
 որ ծանր ծանր եռալով կըշարժի : Եւ
 տաշտին մէջ տեղը կըր խողովակ մը կայ
 ձագաւի ձևով , ութսուն ոտքի չափ խո
 բունկուլութիւնով , և վարի ծարր ութը կամ
 տասը ոտք տրամագիծով . բայց վերի ծայ
 րին մօտ հետոյհետէ կըլաննայ բերանը ու
 կըբացվի տաշտին մէջը , որուն շրջապատը
 հարիւր յիսուն ոտքի չափ է . և երբ տաշ
 տը լենայ՝ իր պարունակած ջուրին խո
 բունկուլութիւնը չորս ոտքի չափ է : Երբոր
 աւելի կառատանայ՝ տաք ջուրը տաշտէն
 դուրս մարգագետինին վրայ կըթափի , ու
 անանկ գորութիւն մը ունի՝ որ անտեղի մա
 մուռները և ուրիշ բուսական բաները կը
 քարացունէ :

Չորսին դուրս ցաթկելուն ժամանակը
 խիստ անկանոն է . բայց կիմացվի գետնին
 տակէն Թնդանօթի ձայներու պէս բարձր
 Ձագաւ . հոնտո : — Մարգադետին . չեմնիւր :

շառաջմունքներով՝ որ գետինը կը գողացու-
նէ, ու հոն տես գացողին կիմացունէ որ
անտեղէն մէկդի քաշվի : Ըն առենը Չու-
րին եւալը հետոհետէ կը սկսի սաստկա-
նալ, ու վերջը տաշտին մէջի Չուրը յան-
կարծակի ուռենալով դէպ՛ի օղին մէջը կը
բարձրընայ . անկէ ետեւ անկանոնաբար
զուրս կը ցաթկէ, մինչև որ մէկ ահարկու
ջրեղէն սիւն մը կը սկսի օղին մէջը խիստ
բարձր ելլալ՝ Թանձր շոգիով, որ ըստ մեծի
մասին ան ջրեղէն սիւնը մարդուն աչքէն կը
ծածկէ . աս միջոցին տեսարանը արդարեւ
խիստ երեւելի է : Ընայ բոլոր շրջակայ օ-
ղը կը լինայ ամպանման շոգիով՝ որ իրարու
վրայ կը դառնան ելած ատեննին, ու ան շո-
գիին մէջէն ջրեղէն սիւները կը տեսնուին
որ փրփուրի դարձած անհամար մասունք-
ներու բաժնով ելլով ամէն կողմը կը տա-
րածին : Տուրին շատը շոգիի կը դառնայ .
բայց մեծ մասը ծանր անձրևի նման գետի-
նը կիջնայ : Երբոր տաշտին մէջէն ցաթ-
կելու կը սկսէ Չուրը, խիստ գեղեցիկ գոյ-
ներ կը ցուցնէ . երբեմն գուռ և փայլուն
կապուտ, երբեմն ծովային կանանչ . բայց
երբոր սաստիկ դուրս կը ցաթկէ, ան ա-
տենը ամէն իր գոյնը կը կորսնցունէ, ու
ձուռի պէս ճերմակ կերևայ համար հազար
մասունքներու բաժնով ելլով : Ըս կերպու-
վա կը շարունակէ բղխել՝ մինչև որ տկա-
րանայ ան զօրութիւնը որ տակէն դուրս
կը մղէ զինքը : Ըն առենը Չուրը խողովա-
կէն վար կը քաշվի ու չէրեւար, բայց ան-
միջապէս նորէն կը լայ ու կը լեցունէ տաշ-
տը, և այնպէս կը մնայ մինչև երկրորդ ան-
գամ դուրս ցաթկելու ըլլայ նէ :

Մեծ Ղէյսերին քիչ մը հեռու Նոր
Ղէյսերին է, որ նաև Արոտացող Ղէյսեր
կըսի իր շարունակ ձայնին համար : Ըս
աղբուրին դուրսի երևոյթը մէկալին երևոյ-
թէն ասրբեր է . խողովակը որ քառսունը
չորս ոտքի չափ խորունկութիւն ու ինը ոտք
տրամադիծ ունի, բոլորովին կը լոր չէ, ոչ
ալ մէկալին պէս շիտակ դէպ՛ի խորունկը
իջած : Ըսոր բերանը տաշտի մը մէջ բայ-
վելուն տեղը, մէկ կողմը ցածկուկ պատ մը
կայ, ու միւս կողմը գետնին հաւասար է :

Երեւելի ճամբորդին մէկը աս աղբուր-
ներուն դուրս ցաթկելը ասանկ կը ասորազ-

րէ : « Ըստ Վանայ ժամը հինգը (ըստ հաճ-
կաց գույց 11ը) տասը բոպէի չափ անցած
Նոր Ղէյսերին որստալուն ձայնէն արթըն-
ցանք, որ Թանձր շոգի մը կը հաներկոր .
ու հինգ բոպէէն ետեւ մէկ սաստիկ ձայն մը
ելլաւ որ կարծես Թէ երկիրս ճաթեցաւ, ու
անմիջապէս աս ճայթմունքին ետեւէն սկը-
սեց Չուրը ու փրփուրը սիւնաձև շիտակ
դէպ՛ի օղին մէջը ցաթկել մինչև վաթ-
սուն ոտք բարձրութեամբ : Ըս որովհետեւ
անանկ պատահեցաւ՝ որ արևը ամպի մը ե-
տեւէն էր, ալ ասկից աւելի գեղեցիկ տեսա-
րան մը տեսնալու յոյս չունէինք : Բայց Նոր
Ղէյսերը քսան բոպէէն էվել իր գործը
յառաջ չի տարած՝ Մեծ Ղէյսերը որպէս
Թէ նախանձելով, ու բարկանալով մեր
վրայ՝ որ այնչափ ատեն կայներ ու զարմա-
նալով միւսին եռացմանը վրայ գովասանու-
թիւն կընէինք, սկըսեց սաստիկ որոտում
մը հանել՝ ու անանկ առատ Չուրը ու շո-
գին դուրս նետել, որ անկէ հեռավանց
տեսնալու չի բաւելով անանկ հետաքրք-
րութեամբ վազեցինք դէպ՛ի անոր քովը՝ որ
կարծես Թէ առաջին եռացումն էր անկէ
որ տեսանք : Սակայն Թէպէտ և ըստ մասին
չբեղութեան՝ ասիկա մէկալէն աւելի էր,
բայց ըստ մասին տեղութեան անկից քիչ
էր . որովհետեւ հինգ բոպէին մէջը նորէն
խողաղելով դադրեցաւ, երբոր գեղեցիկու-
թեամբ իրմէն նուազ բայց տեղութեամբ
առաւել միւս ընկերը իր խողը շարունա-
կեց, մինչև որ ժամը վեցին չորս բոպէ մը-
նայ : Ըս ճամբորդը մէկ զարմանալի հան-
գամանք մըն ալ կը պատմէ, Թէ Նոր Ղէյ-
սերին խողովակին մէջը խոշոր քարեր նե-
տելով, երբոր ուզէր կընար անկէ քանի
մը բոպէին մէջը բորբոքելով դուրս ցաթ-
կեցունէլ, և նեոտած քարերուն կըսոր-
վանքը ինչպէս նաև եռացած Չուրը աս
կերպովս առջինէն աւելի բարձր դուրս
կը ցաթկէր : Ըս ջրհորներուն մտերը
զանրված բնակիչները իրենց կերակուրը
ան եռացած Չուրովը կը հասցունեն . մի-
սին ամանը հանդերձ պող Չուրով ան ե-
ռացած Չուրին վրայ կախելով՝ որ ջրհոր-
ներէն կը լայ, ու վազելով պզտի գետակներ
կը ձևացունէ :

ՇԳԷ:

ԲՆՈՒԹԻՒՆ մէջն ամենագորաւոր բաներուն մէկն է շողին, և երևելի ծառայութիւն կրկատարէ գրեթէ ամէն ան գործողութիւններուն մէջ, որոնք մեծ գործութեան կամ ուժի կարօտ են. դրօքիկակ, ջաղայքներ կրգարձունէ, նաւեր և կառքեր կրբալեցունէ, և ծանր բաները բարձրը տեղով անք հանելու կողնէ:

Շողին գործութիւնը և անոր հաշարաւոր օգտակար բաներու գործածութիւնն կերպը գուցէ խօսքով կատարեալ չի բացատրել վեր. բայց կարգացողը քիչ մը բան կրնայ հասկընալ անոր վրայով, երբոր իրեն զբուցիլ թէ, շողին քանի մը պատճառներով օդի կրնաննի, որ քանի տաքնայ նէ այնչափ էվել տեղ կրբանէ, ու այնչափ ուժով կը տարածի ամէն կողմը իրեն պարունակված ամանին մէջը:

Թէ որ շիշէի մը բերան աղէկ մը գոցեա՛ անանկ որ մէջն օդը դուրս փախչելու տեղ չի դանայ, ու ետքը շիշէն այնչափ մօտ դընես կրակին որ տաքնայ, շիշէին մէջն օդը անանկ կրտարածի կամ կուռնայ, որ կամ բերնի խուփը կընտէ, և կամ շիշէն կըճաթեցունէ: Թէ որ հին փամփուշտ մը կամ տիկ մը միայն անոր կէսը օդով լեցուն կրակին բանես, շուտով պիտի տեսնաս որ կուռնայ կրլենայ օդով: Բնկէ ետև թէ որ մէջն օդը էվելի տաքնայ նէ փամփուշտը կըճաթեցունէ: Բանն ալ երկաթէ ամաննի մը մէջ քիչ մը ջուր դրվի և ամանը աղէկ մը գոցվի՝ ուրկից հետք չըլայ շողին դուրս ելալ, երբոր սաստիկ կրակի վրայ դնես ու աղէկ մը տաքցունես, շողին այնչափ պիտի տարածի ամանին մէջը՝ մինչև որ ճաթեցունէ անիկա, թէ և շատ գորաւոր ըլլայ ամանը:

Քանի որ պաղի շողին՝ այնչափ իր գործութիւնը կրկորսնցունէ, ու երբոր մասնաւոր սաստիճան ցրտութեան մը հասնի՝ նորէն ջուր կըլաւնայ. և իր առջի բանած տեղը գրեթէ բոլորովին դատարի կըթողու: Երբոր շողին պաղի և ջուրի դաւնայ, խապած կըսվի:

Շողին մեքենան մէկ պղինձէ խալկին մը կուռնայ ջուրով լեցված, որուն վրայ եր-

կաթէ մեծ խողովակ մը անցուցած է հանդերձ մէկ խուփով մը՝ որ խողովակին մէջը վեր ու վար կըշարժի, և անանկ աղէկ յարմարած է անոր մէջը որ թող չի տար շողին դուրս փախչել: Բայ խուփին վրայ մէկ դաւաղան մը անցուցած է՝ որուն մէկալ ծառը վերը գերանի մը յարմարած է, և ան գերանը մէջ տեղէն ուրիշ բանի մը վրայ դրված է, ու իր մէկալ ծարէն ուրիշ դաւաղան մը վար կիջնայ՝ որուն ծարը անիւին թեկին յարմարած է:

Երբոր ջուրը կեփի, շողին երկաթ խողովակին մէջն խուփը վեր կըշարժէ, և անանկ վերի գերանին ծարը վեր կըվերցունէ և մէկալը վար իջնալով անիւին կէսը կը դարձունէ: Իմայ խուփին տակի՝ ծակէն պաղ ջուր կըթափվի խողովակին մէջը, որ շողին կըխտացունէ, ու թող կուտայ որ գերանին միւս ծայրը նորէն վար իջնայ. և անանկ տեսնանք անիւին կէսն ալ կըլաւնայ: Բայց որովհետև ջուրը շարունակ կեփի խալկինին մէջ, շուտով էվելի շողի կուտայ խողովակին մէջը, և ասանկ վերի գերանը միշտ վեր ու վար շարժելով որչափ ատեն որ հարկաւոր է անիւը կըդարձունէ: Աւտի աս անիւին միջնորդութիւնովը շատ մեծ զարժեր կրկատարվենկոր հիմայ, զոր օրինակ շողենաւեր և շողեկառքեր կրբալենկոր, և ուրիշ շատ հարկաւոր բաներ դիւրութեամբ կըլանկոր:

ՄԵՃՆ ՊԵՐՈՍ

ՊԻՏԵՆ ինքնակալը ՄեՃն Պետրոս Ֆրանսայի մէջ ճամբորդութիւն ըրած ատենը գեղի մը մէջէ որ կանյնէր, մէկ պարտեզ մը տեսաւ, որուն մէջը շուրհքով մարդ մը քահանայի կերպարանքով բըրիչը ձեռքը անդադար կաշխատէր ու դետինք կըլորէր:

Կայսրը ինքիւրենը շատ հաճելով աս բանիս, կառքէն իջաւ, ու մարդուն ու ըլլալը հարցուց իրեն: «Տէր իմ, պատասխանեց մարդը՝ ես աս դեղին քահանան եմ»: «Եւ քեզ պարտիզպանի տեղ դրի. ինչու համար աս կերպ աշխատութեան մէջ ես դուն?» հարցուց թագաւորը: «Իմ եկամուտս խիստ չափաւոր բան մը ըլլալով, չեմ ուզեր որ

ժողովուրդիս վրայ ծանրութիւն մը ըլլամ, հապա եվելօք կուզեմ որ ես անոնց օղնելու կարող ըլլամ: Ընդհանր զիս եվելօք կրպատուեն՝ երբոր կրտեսնան՝ որ ես ինքիւրէնս իմ պակասութիւններս լեցունելու համար՝ աս պարտեզը կրգործեմ, ու աս նրւատ գործողութեան մէջը իմ ունեցած ժամանակիս այնչափը միայն կրծախեմ՝ որչափ որ քահանայական պաշտօնս թող կուտայ ինձի”:

«Մէկ առաքինի մարդ մըն ես դուն՝ ըսաւ կայսրը . և ես քեզ եվելօք կրպատուեմ աս կերպը խորհելուդ և գործելուդ համար: Ըսէ ինձի՝ ի՞նչ է քու անունդ”: Ըս ըսելով գրիչը հանեց ու ան արժանապատիւ քահանային անունը գրեց . և իր էվ ըլլալը անոր հասկըցունելէն՝ և անոր շատ քարաքովարութիւն ցուցրնելէն ետև, մնաս բարով ըսաւ ու իր կառքը դարձաւ:

Երբոր դարձաւ Սոսկով գնաց, աս տեսարանը միտքէն չի հանեց, հապա ջանաց որ իր տէրութեանը մէջի կարգաւորներն ալ ան առաքինի օրինակին հետեցունէ:

Երբոր մէկը աս ինքնակալին առջևը մէկ ուրիշը կրբամբասէր, առջի բերանը սղէկ մը մտիկ կնէր, ու վերջը անոր խօսքը կրտրելով կրսէր. «Ըստ մարդը՝ որուն վրայ կրխօսիսկոր, արդեօք իր վարքին մէջը աղէկ կողմ մըն ալ չունի՞ մի. ըսէ նայիմ ի՞նչ աղէկ բաներ տեսեր ես իր վրան”: Սարդ կրկարծէ թէ աս ինքնակալը աղէկ սորվեր էր ան պատուիրանքը, թէ՛ «ՍԻ Բաթմուէր զԲեւան»:

Սեփարելիք ին սորեղաբաշի:

Ստիկինին տարիքը կրկարծրի թէ քառսունէն քիչ մը եվելէ, ու ինքը Սկովտիա ծնած է: Երբոր տասնըհինգ տարու էր, մէկ օր մը լսեց որ իր եղբայրը դարատունը առած դասը կրսերտերկոր, որ էր երկրաչափութեան մէջին մէկ խնդիրը մը ապացուցութիւնը: Իր ունկնդրութիւնը եվելթաւ, և անանկ ուսման ախորժակ մը ծնաւ իր ներսիդին՝ որ մէկ նոր բան մըն էր իրեն: Ուստի ժամանակ չանցունելով երկրաչափութեան օրինակ մը ձեռք անցուց, և մեծ բերկրութիւն գտաւ ան կարգալէն:

Ստեյն մը ետև փլէյֆէյը ըսված դասատուին՝ որ շատ զիտուն աստեղաբաշի էր՝ հարցուց թէ, արդեօք մէկ օրիորդի մը վրէնաս ունի՞ Վատիներէն սորվիլը: Սարժապետը հարցուց Վատիներէն սորվիլ ուղելուն պատճառը: Պատասխան տրւաւ օրիորդը թէ, «Ընոր համար որ Վեթոնին աստեղաբաշխութեան վրայ գրած գիրքը կրցանկամ կարդալ:

Սարժապետը սիրտ տրւաւ անոր որ ան անսովոր՝ և իր կարծածին պէս ան մեծ համարձակութեան գործը սկըսէ. ան ալ սկըսեց ու գլուխ հանեց անիկա: Վատիներէնէն ՚ի զատ հիմակվան բոլոր ուսումնական լեզուներն ալ սորվեցաւ, և անտարակոյս աս դարիս մէջը գտնրված խիստ երևելի աստեղաբաշխներուն մէկն է:

Սոկայն աս զիտութեանը մէջ ունեցած զարմանալի յաջողակութենէն ՚ի զատ, Սըմրովիլէ տիկինը՝ նաև աղէկ տեսական ու գործնական երաժիշտ ալ է, առաջին աս տիճանի պատկերահան, զիտուն քիմիքագործ, և կատարեալ տեղեակ հանքաբանութեան և տնկաբանութեան:

Սաև աս սքանչելի կինը ընկերական և տնտեսական առաքինութեանց ալ օրինակ է, ազգու կերպով մը կատարելով իր բարեկամներուն և իր ընտանեացը վրայ ունեցած ամէն պարտաւորութիւնները: Իր ընկերութիւնը մեծ բերկրութիւն կուտայ հետը կենակցողին, իր քաղաքավարութիւնը ամէնը պարտաւոր կրծգէ իրեն, և իր սիրտը յայտնի կերևայ թէ մէկ բնկարան մըն է ամենակերպ սիրալիր զգացումներու և Վրիստոնէական շնորհքներու:

Սնարգոնոս:

Սնարգոնոս Սորեստանեայց թագաւորը լսելով որ իր զինուորներուն երկուքը իրեն վրանին ետևը կայներ զինքը կրբամբասէին, վրանին վարագուրը բանալով՝ անոնց ըսաւ, «Պարոններ քիչ մը հեռուն գացէք՝ որ թագաւորը խօսքերնիդ չի լսէ”:

* Newton's Principia . Սեփարելի Սեփարելիսն ՚ի սկզբունս: Ստիկա աստեղաբաշխութեան վրայ խորիմաստ գիրք մըն է, որնոր Սեպուհ Խասհակ Վեթոն երևելի աստեղաբաշխ Վատիներէն գրեց:

Բնաբանական գիտութեան պարսպելը-
վրայ խորհրդածութիւն :

ՉԱՊ գիտեր թէ ինչ խորհելու է ան մարդոցը վրայ , որոնք անհոգութեամբ կը լսեն կամ կը կարդան անհամար զարմանայի կենդանիներուն վրայով : որ օտար երկիրներու մէջ կը բնակին :

Գլխաւորաբար մէկէն 'ի մէկ տեսած նուս պէս մեզ գրգռողը՝ գոյնն է . որմէն ամենաբարի և ամենամեծ Ստեղծողը քանի մը կենդանիներու այնչափ բազմատեսակ զանազանութեամբ պարզեց , որուն մարդկային արհեստը հասնելու բաւական չէ : Ընդհանրապէս հազիւ թէ մէկ բան մը կըրնայ հաւասարիլ թռչուններուն ունեցած գեղեցկութեանը . մանաւանդ սիրամարդին շքեղութեանը :

Հնդկաստանը կը պարծենայ քանի մը տեսակ ձուկերով , որոնց թեփերուն գեղեցկանքիւր գոյները գրեթէ թռչնոց փետուրներուն հետ կը հաւասարի գեղեցկութեամբ : Սրոցաձուկին փայլուն ճերմակ գոյնը զուտ արծաթին խիստ փայլեցողցած պայծառութեանէն գերազանց է . ու Չինաց ոսկեձուկը պայծառափայլ ոսկիի պէս կը ճառագայթէ :

Բնութեան շքեղակը մինչև անգամ ծովին յատակի ճճիներուն և որդերուն շատերը անանկ կատարեալ կերպով մը պայծառացուց , որ խիստ լուսափայլ մետաղին գոյնը՝ անոնց քովը խաւարած կերևայ : Հնդկաստանցոց ոսկետափանին գըլուխը անանկ պալարակապ զարդարված է , որ անդամանդեայ զարդ մը հազած կը կարծրվի . և Վիրդիտէ Վ.բուլիաթա որդը արեգակին ճառագայթները ծովին յատակէն ցոլացունելով , սիրամարդին գոհարազարդ պոչը տարածած ատենը ցուցըցած շքեղափայլ գոյները կը ցուցընէ :

Օ անազան կենդանիներուն տարբեր մեծութիւնը քիչ զարմանքի մէջ մեզ չի ձրգեր , մանաւանդ երբոր մեծամարմին բալենան գրեթէ անտեսանելի երևիլին հետ բաղաւտենք նէ : Եւ աջինը՝ որ իր յաղթանգամ մարմինովը մեծամեծ նաւերը

կը շարժէ , ան պզտրտիկ միջատին՝ որ կովի (Նիսաի , որս կը լայ , և կը պարտաւորի ծովային թռչուններէն օդնութիւն խնդրել՝ որոնք իր կունակը նստելով աս որդէն կազատեն զինքը :

Որչափ զարմանք կը պատճառէ նէ մեզի փիղին և ունդեղջուրին անհնարին ուժը , այնչափ բերկրութիւն կուտայ Կուինէայի վատուժ եղջերուն , որ իր ամէն մասունքներովը մեր սահմաններուն մէջ գտնելած եղջերուին կընմանի , բայց հազիւ թէ կատուի մը չափ մեծութիւն ունի : Սակայն բնութիւնը աւատապէս վարձահատոյց եղաւ աս կենդանիին , անոր հասակին փոքրրկութեանը փոխարէն արագաշարժ ոտքեր տալով իրեն :

Երաբիայի մեծ Չայլամը՝ որուն թևերը բաւական չեն իր անձուռնի մարմինը գետնէն վերցունելու , պակաս չի զարմացուներ մեզ՝ բան Հնդկաստանի թռչնաճանճերը , որ հազիւ թէ բղբղի մը մեծութիւն ունին , ու մեղուի և ճանճի պէս ծաղիկներուն մեղրը ծծելով կապրին , և ան միջատներուն պէս որս կը լսան հասարակ մամուկներու : Բայց ասիկա այնչափ մեծ բան մը չէ . հասարակ մամուկներուն և Պրազիլիայի խոշոր մամուկներուն մէջ այնչափ տարբերութիւն կայ , որչափ որ թռչնաճանճին ու Չայլամին մէջ : Պրագիլիայի աս մեծ մամուկը շատ անգամ խիստ մեծ թռչուններու վրայ կը յարձակի , ծառերուն վրայէն իր ոտայնովը անոնց կունակին վրայ իջնալով . և երբոր թռչունները պարապ տեղը թռչել ազատիլ կը փնտրուեն , մամուկը անանկ կը խաճճէ անոնք՝ որ շատ անգամ մեռած գետինը կիյնան :

Քանի մը կենդանիներուն զարմանայի ձևերը չեն կրնար մեր նկատումը չարթնցունել : Իրաւունք ունինք սքանչանալու Վմբիգայի չղջիկան քիթին վրայ ունեցած անկիւնաւոր յաւելումին վրայ , ինչպէս նաև Հնդկաստանի ծառաքայլ թռչունին վերի ծիտին կարճութեանը ու նրբութեանը վրայ . որովհետև աս վերջինիս ձևը անանկ անսովոր է թռչնոց մէջ , ինչպէս որ ձուկերուն մէջ Վմբիգայի

Պալարակապ . գոտորտուց :

Նկատումն . փխրութիւն : — Չղբիկն . կէճե գոշու :

ձկնորս գորտին ձևը՝ որ ոտք ունի , բայց չի կրնար քայլել . երբոր ուրիշ տեսակ ձուկ մը իր բնակած գետը չորցած ատենը ցամաքին վրայ ձամբօրդութիւն կրնայ ընել , մինչև որ առատ ջրով գետ մը գրտնայ :

Վահանաձուկը , լեզուաձուկը , և շատ ուրիշ ձուկեր , որ ասոնք միայն կենդանեաց մէջը իրենց աչքերը գլուխնեմուն միայն մէկ կողմին վրայ ունին , հասարակ ձուկեր ըլլալով գուցէ այնչափ չեն զարմացուներ մեզ , որչափ Վերալինիայի եղջերաւոր գորտը՝ որ իր գլխուն վրայ երկու եղջուր ունի , ու իր աչքերը անոնց ծարերուն վրայ են . իր խոժու նայվածքը կըստկացունէ ամէն անոնք՝ որ իրեն կրնային : Բայց աս գորտը չի կրնար իր աչքերը միեւնոյն ատենը զանազան կողմեր դարձունել գեամառիւծին պէս , որնոր կերևայ թէ չորս կողմի հեռաւոր առարկաները մէկէն տեսնալու և ամէնուն հաւատարապէս նայելու կարողութիւն ունի : Վասն զի աս կենդանին օդով չապրիր ինչպէս որ շատերը այլ ընդ այլոյ պատմեցին , հապա ձանձերով , որոնց կըհետեի իր սրատես և փայլուն աչքերով՝ մինչև որ այնչափ մօտ կուգայ անոնց , որ իր երկան լեզուն դուրս ցրցելով մէկէն կըբռնէ ու կըկրկէ անոնք : Բսանկ նաև ան շնչին մը ջնառիւծը որ ակուս չունի , ու Ստեղծողը միայն մը ջունով ապրելու համար ստեղծեց ան , օձի պէս ոլորելով իր լեզուն՝ մըրջուններուն ծակին մօտը կըդընէ՝ մինչև որ ան փոքրիկ կենդանիները որս մը կարծելով հոն ժողվովին , ու հապա ողջ ողջ կըկրկէ անոնք :

Ան որ անասուններուն կեանք տրւաւ , ամէնմէկուն ալ զանազան յատկութիւններ շնորհեց իրենց կեանքը պահելու համար : Ինչու որ եթէ բոլոր թուռնները միեւնոյն կերպով թուշելու ըլլային նէ , բոլոր ձուկերը հաւասար արագութեամբ լողալու ըլլային նէ , և բոլոր չորքոտանիները հաւասարապէս վազէին նէ , տկար կենդանիներուն վերջը շատոնց եկեր էր հիմայ :

Ան իմաստութիւնը՝ որ բոլոր դասիք զիպուածներուն վրայ կըմտմտայ , ոչնէձուկը ոչնիի նման փուշէ պահապաններով ա-

մէն կողմէն պաշտպանեց : Արիային ամուր աման մը տըվաւ , որուն մէջը զինքը ծալելով՝ Թշնամիներուն զօրութեանը վրայ կըծիծաղէ : Իւ Բանաստայի կանկաձուկը զբահաւոր վերարկուցով մը հազվեցուց : Երջն Ամենակարող Արհեստագէտը թուշական սկուռին զօրութիւն մը տրւաւ անանկ իր մորթը իր մարմինին երկու կողմը տարածելու , որ արագութեամբ մէկ օտէն մէկային վրայ կըթուշէ , ու իր Թշնամիէն կըփախչի : Բսանկ ալ Թուշական ձուկին կուրծքին վրայ երկան թևեր դրաւ , որ ջուրին մէջը իր Թշնամիներէն հալածված ատենը , իր կենացը պահպանութիւնը օղին մէջը փնտրուելու կարող ըլլայ : Աւմանապէս մեծ կաղամար ձուկին պոչին վրայ յաւելուած մը շինեց , որուն միջնորդութիւնովը ինքըզինքը ջուրէն դուրս կըհանէ . միանգամայն տեսակ մը մերանով լեցուն փամփուշտ մը շնորհելով իրեն , որով ծովին ջուրը կըմըթնցունէ , ու զինքը հալածող Թշնամիին աչքին անյայտ կըլլայ :

Ուրիշ կենդանիներ ալ կան որ իրենց սարսափելի աղաղակովը կեանքերին կըպահպանեն . զոր օրինակ ան մանուտը կապիկը , որուն սոսկալի հեծկըլտուքը լսելով՝ անտանելի բան է . և ծոյլ կենդանին՝ որուն սուր ձայնը բոլոր վայրենի գաղանները հալածական կընէ :

Արարիչը՝ Օրհնամ չորքոտանիին տոպրակ մը տրւաւ իր մորթին մէջը փորին վրայ՝ իրեն ձագերուն համար , ուր որ կըժողվէ կըպահպանէ անոնք վտանգի մը ատեն :

Թմրաձուկը՝ որ կենդանեաց մէջ խիստ տկարը և հետևապէս ուրիշներուն յարձակմանը միշտ ենթակայ է , իր Արարիչէն էլէքտրական զօրութիւն մը ընդունեց՝ որ մէն ստեղծուածները զուրկ են . և ան զրութիւնովը իրեն դպչողը անանկ սաստիկ կըթօթվէ , որ իր Թշնամիներուն մէկը չի կրնար սանիլ անիկա :

Արդարև բնութեան Տէրը բանի մը կենդանիներուն տրւած զէնքը՝ սոսկալի զէնքեր են : Անպէտ ինքը օձերը ոտքէ ձեռքէ ու թևերէ զրկեց , ու անոնք գետնին երեսը սողալու դրաւ , ուր ամենատե-

սակ վտանգներու ենթակայ են , սակայն սարսափելի թիւնաւոր զէնքերով զինուորեց անոնք . բայց չափէն էվել վնաս չընեն ընուն համար , սա զէնքերը անոնց զանազան տե սակնեցուն մէջէն միայն զրեթէ տասը մա սէն մէկ մասին տըւաւ . միանգամայն անանկ բնաւորութեան մէջ զստեղով անոնք , որ զէւրութեամբ մէկզմէկէ չեն զատուիր . ուս տի մարդիկ և ուրիշ ստեղծուածները եր բոր չեն կրնար թիւնաւորները անվնասնե ընեն որոշել , առ հասարակ ամէնէն ալ կը փախչին : Վճի ու զողի մէջ կէյնանք երբոր սա դժբնդակ զէնքերուն վրայ կը խորհինք :

() ձերուն մէկ տեսակը ո՛վ որ խածնելու ըլլայ՝ քանի մը բոպէին մէջը հոգին կը հա նէ . ու մէկը չի կրնար իր կեանքը ազատել թէ որ բոժոժաւոր օձին իր մեծ երակներուն մէկին մօտ վերաւորվի :

Բայց Մտուած՝ որ ոլորմած է , սա ժան տախտները մասնաւոր նշաններով որոշեց , ու անոնց համար խիստ մեծ թշնամիներ ստեղծեց . քանզի ինչպէս որ ինքը կատու ները մուկերուն թշնամի դրաւ , սասանկ ալ հիշար ան առջի տեսակ օձին թշնամի դը բաւ , ու խողը բոժոժաւոր օձին հալածողը բրաւ : Մսկէց՝ ի զատ բոժոժաւոր օձին խիստ կամաց շարժում մը տըւաւ , ու իր պրոչին ծարր բոժոժի նման բան մը փակ ցուց , որ անիկա երեւցունելով իր մօտե նալը կիմացունէ :

Կոկորդիլոսին ընելու աւերմունքները շատ արդէլված է , ոչ միայն իր անդթու թիւնովը իր ձագերը մեուցունելով , և ոչ անոր հակիթները կոտորրող թուշունին պատճառովը , հապա նաև ան խոյտաճա մուկ մողէսին միջնորդութիւնովը , որ կո կորդիլոսին գալը մարդոցը կիմացունէ : Ղիշտ սա կերպովս նաև մարդկային ցեղե ըր կը պահվին առիւծներէն ու վազրերէն , մէկ պզտիկ մողէսի մը միջնորդութեամբը , որ իր ազատութեանը համար իրար անցնելով արագութեամբ մարդու վրայ կը վազէ , և սասանկ անոր մօտեցած վտանգին վրայով անիկա տեղեակ կընէ :

Մարդիկ՝ որ միշտ ցանկացող են գիտութեան , արդէն շատ բաներ քննեցին ու ի

Բոժոժ . չընիլ սպաս :

մնացան . բայց մեծ մասը զեռ ծածկը ված կը կենակոր . քանզի կրիտստովանիմ թէ Մտուածոյ գործքերուն մէջը մեր գիտցած բաները խիստ քիչ են , քան թէ մեր չի գիտցած բաները :

ՏԻՒՆԻՆԻՅՐԱՆ ԼՈՒՍՐ ԴԱՆԻՅԻՆ ԵՐ ԵՐԱՍԻԱՅԻ ԽՈՐԷՆՈՐԵՐՆԵՐ :

ՄԱՅԻՆ , կարգը ված կին՝ որ ընդդէմ օրինաց կը փափաքի իր երկիր կառավարել , թող գիտնայ որ երկու ճամբայ կայ սա բանս կատարելու : Բնջի ճամբան՝ որ անիկա գործածելը ամենեւին անվայել է կնիկներուն , զօրաւոր իշխանութիւն մը կամ հրաման մը ունենալէ . երկրորդը՝ սիրոյ զօրութիւնով կը ըլլայ , որուն մինչև անգամ մարդկային ուժը կը զիջանի : Մէկ կին մը ամենեւին ուրիշ զօրութիւն մը գործածելու չի իր երկանը վրայ , բայց ՚ի քաղցրաբարոյութենէ : Երբոր մէկ կին մը իրեն սովորութիւն կընէ բսել՝ «Մյ ինչ բանը պիտի ընեմ , և այս ինչ բանը չի պիտի ընեմ» , ալ անիկա արժանի չի որ իր երկանը հետը իշխանութիւն մը ունենայ :

Փախիլը քու երկանդ դէմ հակառակութիւն ընելէն : Երբոր մենք վարդ մը հոտե տելու ըլլանք , անոր անուշահոտութիւնը ծծելու կընայինք . սասանկ ալ կնիկներուն վրայ կը յուսանք ամէն հաճելի բաները գրտնալ : Ո՛վ որ միշտ ուրիշէն հակառակութիւն կը կրէ , կամաց կամաց մէկ զգուանք մը կիմանայ ան հակառակութիւն ընող անձին վրայով , որ ան զգուանքը քանի երթայ կը զօրանայ :

Տանը գործքերուն մէջը ինքըզինքը սլաբապել տուր : Մեծ բաներու ձեռք մի զարներ մինչև որ երկիր անոնք քեզի հաւատայ . ու անոնց վրայով քու ունեցած կարծիքը մի զըուցեր մինչև որ ան քեզի հարցունէ :

Չըլլայ որ բնաւ քու երկանդ բարոյական վարքերը շտովելու ետեւ ըլլաս , ու իրեն քարոզութիւն ընես : Բու ցուցըցած բարի օրինակը թող ըլլայ քու կին քարոզը : Բու քինութիւնը քու երկանդ սիրելի ընելու համար , դուն քեզմէ առաքինի եղիլ :

Ընոր ուղածներուն միշտ պատրաստ դրոնը վելովը անիկա քու ուղածներուդ պատ

բաստ ըլլալու պարտաւորէ : Բնենեին բան մը մի ուզէր իրմէն խտուրթիւնով, և անանկ շատ բան պիտի ստանաս : Ենոր քեզի համար ըրած պզտի բանը միշտ մեծ ցուցուր, և ասանկով պիտի յորդորվի մեծ բաներ ալ ընելու : Երիկ մարդիկ ալ կնիկ մարդոց պէս փառասէր են : Բնաւ մի վերաւորեր աս փառասիրութիւնը . մի վերաւորեր անիկա՞ մինչև անգամ չնչին դիպուածի մը ատեն :

Մէկ կնիկ մը հնար է որ իր երկընէն խելացի ըլլայ, բայց ամենեւին ցուցընելու չէ թէ ինքը իր խելացի ըլլալը զիտէ : Երբոր երիկը մէկ ծուռ խորհուրդ մը տայ, ամենեւին իրէն մի իմացուներ անանկ ընելը, հապա կամաց կամաց շտակին աւաջնորդէ անիկա անուշութիւնով ու հեղութիւնով : Երբոր միտքը համոզի, անանկ ցուցուր թէ ինքն էր որ գտաւ շտակը ու չէ թէ դուն :

Երբոր երիկը բարկացած է, իր հետը անուշութիւնով վարվէ : Թէ որ քեզ կրնախատէ, դուն ալ ան մի նախատեր, ու անոր մի հրամայել ինքընքը վար դնել, հապա զնա քու սենեակդ մտիր, և քու գանգատներդ աղօթքով Բստուծոյ առջևը յայտնէ քու երկանդ համար : Երդարներուն աղօթքը շատ օգուտ կրնայ ընել : Յով . Ե . 16 :

Շատ զգուշութեամբ ընտրէ քուկին բարեկամներդ : Միայն քանի մը հատ ունեցիր, ու շուտ մը անոնց խրատներուն մի հետեւիր, մանաւանդ երբոր անոնք վերը տրված խրատներուն հակառակ ըլլան նէ :

Մաքրութիւն գործածէ առանց շուայլութեան, և ինքընքը զըւարձացուր առանց չափազանց ծախքեր ընելու : Պետրոս կրտէ, «Երեսն (այսինքն կնիկներուն) զարդարանքը չըլլայ դրսովանց մաղերու հուսվածքներով, ու ոսկիէ մանված մաղկապներով կամ զարդարված հագուստներով : Հապա սրտին մէջի ծածուկ մարդը՝ մաքրութիւնով հնազանդ ու հանդարտ հոգիին (զարդը թող ըլլայ), որ Բստուծոյ առջևը շատ աղնիւ է?» : Թ . Պ . Գ . Գ . 3, 4 : Կուզէ ըսել թէ շուայլութեամբ չափազանց զարդարանքի ետեւէ մի ըլլար : Բայց թէ որ կուզես երբեմն քու հանդերձիդ գոյները քիչ մը փոխէ . ասիկա երկանդ գաղափարները կրփոխէ, ու քեզ իրեն հաճելի կըցուցընէ : Բսանկ բաները պզտի բաներ կերևան, բայց անոնք մեր կարծիքէն էվելի

հակաւոր են : Սերջապէս «Կնիկներ երիկներնուդ հնազանդ եղիք . Երիկներ ձեր կընիկները սիրեցէք, ինչպէս որ Քրիստոս ալ եկեղեցին սիրեց ու ինքընքը անոր համար տրուաւ : Եփ . Ե . 22—25 : «Երբոր հնազանդ եղիք Քրիստոսի վախովը» : Եփ . Ե . 21 :

Սպիրտէս :

Սիւլ օր մը երբոր Եղիբեիադէս կրպար ծենար իր հարստութեանը և ունեցած երկիրներուն մեծութեանը վրայ, որոնք ընդհանրապէս կրփքացունեն երիտասարդներուն սիրտը մեծութեան վիճակի մէջ, Սոկրատէս աշխարհացոյց մը տարաւ անոր առջին ու խնդրեց որ անոր մէջը Բոտիկէն ցուցընէ իրեն : Հազիւ թէ թուղթին մէջը կրտեսներվէր ան երկիրը, բայց ինչ և իցէ մեծ աշխատութեամբ գտաւ անիկա : Բայց երբոր Սոկրատէս նորէն խնդրեց որ անոր մէջը իր տէրութեանը սահմանը գտնայ ու ցուցընէ իրեն, Եղիբեիադէս ըսաւ թէ, «Ենիկա պզտիկ ըլլալուն ասանկ պզտի աշխարհացոյցի մը վրայ չի գտնրվիր» : Պատասխան տրուաւ փիլիսոփան ըսելով . «Ես յէ ուրեմն թէ ինչպէս կրփքանասկոր անզգալի կէտի մը չափ ունեցած երկրիդ վրայ» :

Խաշարացոյց :

Խաշարացոյցի մը որ դիտակը անհամար աշխարհներ կըցուցընէ մեր աչքին՝ որոնք իրենց հեռաւորութեանը պատճառաւ չեն տեսնրվիր, ասանկ ալ խոշորացոյցը անհամար բաներու ծանօթ կընէ մեզ, որոնք թէ և որչափ մօտ ըլլան իրենց խիստ փոքրկութեանը համար լոկ աչքով չեն տեսնրվիր :

Ես աս տեսակը քանի մը գործիքներ անանկ զօրութիւն մը ունին խոշորցունելու, որ մէկ կաթիլ մը ջուրին մէջը հազարաւոր կենդանիներ կրտեսնրվին անոնց մով . և սակայն աս կենդանիները որչափ որ անզգալի են, բոլորին ալ մեծ և պզտիկ անդամները իրենց կատարեալ ձևը ունին : Երարածոց մէջի սքանչելի բաները որչափ անհասնում են : Երդարեւ երկիկներ կամ երկիրը, արեգակը կամ մէկ աւազի մը հատը, իր վրայի անհամար բնակիչներովը չափազանց հիանալի բան է :



Երկրաշարժութեան ժամանակ Վիսպիայի քաղաքը :

ՓՕՐԹՈՒՆԵԼԻ մայրաքաղաքը Վիսպոնիա 1755 ին երկրաշարժութենէ կործանեցաւ, որուն մէջը 70,000 հոգիի չափ կորսրվեցան : Ինչ աղետալն դիպուած . ինչպէս դողով ու սարսափով պիտի պաշարի ամէնէն ելել անհոգ մարդը , թէ որ էր բնական քաղաքը աս կերպովս կորսովի :

Երկրաշարժութեան ատենը Վիսպիայի երկու գեղեցիկ լիճերուն ջուրերը խիստ զարմանալի կերպով մը տակնուվրայ եղան : Ըս լիճերը էին Եօսո Եօսոն և Եօսո Վէս . որոնց վերջներ ծովին մակընթացութեանը պէս մէկ ժամի մը չափ բաճրբցաւ ու ալիքներ հանեց : Վ երջը մէկ խիստ մեծ ալիք մը երսուն ոտք բարձրութեամբ լիճին շիւսիսային կողմին վրայ պատուեցաւ , ու անկէ ետեւ լիճին տակնուվրայ ըլլալը մէկէն դադրեցաւ :

Վնգրիայի մէջ Պրիստոլի տաք աղբուրը ևս նոյն ատենը տարօրինակ կերպի մը դարձաւ . ջուրը յանկարծակի արունի պէս կարմրեցաւ , ու անանկ թանձրբցաւ ու խտնուեցաւ , որ ժողովուրդը չէր կրնար խմել : Վօտ տեղումքը մէկ ուրիշ ջրհոր մը կայ , որուն ջուրը միշտ սրայծառ ու մաքուր էր , մէլանի պէս սեցաւ , ու անանկ տանրհինգ օրէն աւելի գործածութեան չեկաւ : Ըվն գետին ջուրը էր բնական ընթացքէն ետ դարձաւ , ու ասոնց պէս զանազան նշանաւոր դիպումներ տեսնուեցան բոլոր Վնգրիայի մէջ : Մէկը չէր կրնար աս բաներուն պատճառը իմանալ , մինչև որ Վիսպիայի մէջ եղած երկրաշարժութիւնը լսեցին ու էրենց զարմանքը վերջացաւ :

Ըս ասարկու երկրաշարժութիւնին պատմութեանը հետ բան մըն ալ կայ որ աս տեղըս յիշատակվելու արժանի է : Երկ

րաշարժութեան լուրը Վնտոն հասածին պէս աղբային մեծ ժողովը կամ հաւաքումն զը անմիջապէս 500,000 թալէր հաւաքեց Վիսպիայի մնացած խղճալիներուն հարկաւորութեանը համար . և ան ստակովը ցրին , ալուր , բրինձ և ուրիշ բաներ հոն խրկեց : Ըս խրկրված բաներուն օգնութիւնովը հաղարաւոր մարդիկ սովամահ կորսրվելէն ազատեցան :

Գրոտի :

Գրոտակը մէկ գործիք մը նէ որ կըզործածվի նայելու ան բաներուն որոնք լոկ աչքով յայտնի չեն տեսնուիր , կամ շատ հեռուն ըլլալով աներեւոյթ են մեզի : Գրոտակը կըշինվի մէկ խողովակէ մը և մէկ քանի ապակիներէ , որոնք անանկ ձեւայուցած և զրված են որ հեռաւոր աւարկաները մեծ կըցուցնեն :

Վ էյ կամ ութը մաս երկան դիտակ մը հեռուն կեցող պղտի աղեկը կատարեալ մարդու մը չափ կըցուցնէ , և մէկ թուփ մը ծառի մը բարձրութիւն կըհասնէ . բայց տակաւին ասանկ մէկ գործիքի մը ունեցած զօրութիւնը մէկ ուրիշ քանիներուն զօրութեանը հետ բաղդատելով ոչինչ կըտեսնուի , որոնք հաղարապատիկ մեծ են : Գրոտակը հինգ տարիի չափ առաջ շերտիւն շինած դիտակը քառասուն ոտքի մաս երկայնութիւն , ու չորս ոտք և տասը մաս տըրամադիմ ունի , և վեց հաղար անգամն է վել մեծ կըցուցնէ աւարկաները , քան որչափ լոկ աչքով անոնք կերևան մեզի :

Գրոտակները մէկ նոր աշխարհ մը բացին մեր աչքին առջեր , մանուսնութե կրնանք ըսել որ անոնք անհամար աշխարհներու հետ ծանօթ ըրին մեզ . որոնք մեր անօգնական աչքերը ամենեկին չի պիտի կողանային գոնէ ընդ ազօտ տեսնալ : Այլմէնդէն ճանապարհը որ մեր լոկ աչքին միայն ստուերամած ճերմակութիւն մը կերևայ , անհամար աստղերէ կըբաղկանայ , որոնց ամէն մէկը մէ յմէկ արեգակ է . և անոնք դիտակը մեզի երևան հանեց :

Գրոտակները անանկ գործիքներ կըտեսնվին որ բարձրագոյն խորհուրդներով կընխողովակ պատու :

դարձակեն հոգին Մտուածային մեծ վա-
յել չութեանը և զօրութեանը վրայ, որուն
գործքերը իր անհուն անխմանալի բնու-
թեանը հետ համեմատութիւն մը չունին:

Առնուի սորվելու գոտի:

ՏՈՅ մտքին մէջը շատ աղէկ կըտպա-
ւորի բանը իրենց պարտութեանը ա-
տենը: Հաւատքին զօղափարը՝ կրօն պա-
րոն մը, ես տպաւորեցի իմ աղջկանս
մտքին մէջը՝ երբոր ինքը շատ պզտիկ էր:
Մէկ օր մը ինքնիրենը նստեր կըխաղարկոր
ուլունքներով, որ կերակար թէ շատ կը-
զըւարձացունենին ինքը: «Մի՛րելիս՝ ըսի,
ինչ աղբոր ուլունքներ ունիս?»:

Այն հայր:

Աղէկ. հիմայ ատոնց ամէնը կրակը ձգէ՛
ըսի իրեն:

Աս խօսքին վրայ ինքը ծանր կերպով մը
երեսս նայեցաւ, որպէս թէ պատճառ կու-
զէր սասնկ անարժան հրամանի մը: Բսի ի-
րեն, «Մի՛րելիս՝ ինչպէս կուզես նէ անանկ
ըրէ, բայց գիտես որ ես բնաւ բան մը չեմ
զըուցեր քեզի ընէլ, թէ որ չի խորհիմ թէ
ան բանը աղէկ է քեզի»: Ինքը ալ էվելօք
ծանրութեամբ երեսս նայեցաւ. վերջը
հաւաչելով սկըսեց ժողովել ուլունքները,
ու բոլորը մէկէն կրակը նետեց:

«Ապրիս ըսի, թող հոն մնան անոնք.
ուրիշ ատեն պիտի լսես ատոնց վրայով.
հիմայ բան մը մի՛ զըուցեր»:

Բանի մը օրէն ետեւ մէկ սնտուկ մը ծա-
խու առի լեցուն խոշոր ուլունքներով և
ուրիշ խաղալիկներով: Երբոր տուն եկայ
ու սնտուկը բացի և առջևը դրի, ուրա-
խութենէն աչքէն արցունք գալ սկըսեց:
«Վստնք քուկը են՝ զանակս, ըսի իրեն. ա-
նոր համար որ հաւտացիր ինձի՝ երբոր քե-
զի ըսի թէ աղէկ է քեզի որ ան բանի մը ու-
լունքները կրակը նետես: Եհա քու հաւ-
տալը քեզի բերաւ հիմայ այսչափ բաները.
բայց իմ սիրելիս, քանի որ կապրիս՝ միտքդ
բեր թէ ինչ է Հաւտալը: Ես սա բանը ը-
րի՛ որ քեզի սորվեցունեմ Հաւտալին ինչ
ըլլալը: Վուն քու ուլունքներդ նետեցիր՝
երբոր ես հրաման ըրի քեզի, անոր համար
որ հաւտացիր ինձի թէ միշտ ես քեզի ա-

Ուլունք. պօնճու-գ:

ղէկ խրատ կուտամ: Աւտի ան նոյն հա-
ւտալը ունեցիր Մտուածոյ վրայ. հաւտա-
ան ամէն խօսքերուն որ ինքը կըսէ Սուրբ
Գիրքին մէջ: Թէ հասկընամ ու թէ չի
հասկընամ հաւտան, ու գիտցիր՝ որ Մտու-
ծոյ ըսածները միշտ քու աղէկութեանդ
համար են»:

Երեգակին Լուսինի խաւարումներուն վրայ:

ԼՍԻՆԻՆԻՆ բոլոր երևոյթներուն մէջը
չի կայ մէկը որ արեգակին և լուսնի խա-
ւարումներուն չափ մարդուս միտքը հոգնե-
ցունէ: Եւ աստեղաբաշխութեան տեղեակ
չէրոզներուն ուրիշ բան մը էվելի զարմանա-
լի չերևար՝ որչափ որ խաւարումներուն
ճիշտ ժամանակը՝ որ առաջուց կընայ գու-
շակվիլ: Եւ ջի ատենները երբոր տակաւին
աստեղաբաշխական գիտութիւնը չէր ծաղ-
կեր, սա խաւարումները կըկարծըվէր թէ
բնութեան հաստատուն օրէնքներուն զար-
հօրելի սխալմունքներն էին, որ ընդհանուր
մեծ թշուառութիւններ, և Մտուածային
տհամութեանը ուրիշ նշանները կըցուցնէ-
ին:

Բայց սակայն փիլիսոփայութիւնը սա
կարծիքները ոչինչը հանելով, հիմայ յայտ-
նի կըցուցնէ մեզի թէ խաւարումը ուրիշ
բան չէ, հապա երկինքին մէջի ուրիշ բնա-
կան երևոյթներուն մէկն է, թէ և անոնց
ամէնէն ալ երևելին ըլլայ:

Արեգակին խաւարումը անատներ կըպա-
տահի, երբոր լուսինին դիմահար մարմինը
ճիշտ երկրիս և արեգակին մէջ տեղէն անց-
նելով անոր լոյսը կըխափանէ: Եսիկա միայն
լուսնի ծննդեանը վայրկեանին կըլլայ, կամ
երբոր լուսինը գուզընթացութեան մէջ գըտ-
նըվինէ, ինչու որ միայն անատենն է որ մեր
երկրին ու արեգակին մէջ տեղէն կանցնի
ան: Լուսինին խաւարումը ան ատներ կը-
հանդըպի, երբոր երկրին դիմահար մարմինը
լուսինին ու արեգակին մէջ տեղն է:

Որովհետև արեգակնային զրութեան մէջի
բոլոր մոլորակները թէ զխաւարները և թէ
անոնց արբանեակները իրենց լոյսը արեգա-
կէն կառնեն, պարտին ուրեմն շուք մը ձգել
երկինքին ան կողմը որ արեգակին դէմը կը-
նայ: Ես շուքը յայտնի է թէ ուրիշ բան
չէ, հապա լոյսին խափանվիլը ան պարսպ

միջոցին մէջը՝ որ դիմահար մարմինին մէջ
 էյնալովը արեգակին ծածկըված է . և աս
 շուքը միշտ արեգակին ու մոլորակին մեծու
 թեանը հետ կը համեմատուի :

Թէ որ արեգակը և մոլորակը մի և նոյն
 մեծութիւն ունենային , ան մոլորակէն ճըզ
 ված շուքին ձևը գլանաձև պիտի ըլլար , և
 իր տրամագիծը արեգակին կամ մոլորակին
 տրամագիծին չափ պիտի ըլլար : Թէ որ մո
 լորակը արեգակէն մեծ ըլլար , շուքը հետ
 գհետէ պիտի լաննար ու մեծնար . բայց ո
 բովհետև արեգակը մոլորակներուն ամենէն
 ալ շատ մեծ է , անոնց ձգած շուքը մէկ կէ
 տի մը վրայ կը վերջանայ ճաղառի ձևով :
 Շուքին երկայնութիւնն ալ մոլորակին մե
 ծութեանը և արեգակէն ունեցած հեռաւո
 բութեանը հետ կը համեմատուի :

Երբոր արեգակը խիստ հեռու կամ հե
 ուակէս է երկրիս , ու լուսինը պիտի մօտ
 կամ երկրամերձ է , լուսինին շուքը բաւա
 կան երկայնութիւն ունի երկրիս հասնելու
 և 19,000 մղոն ալ անդին անցնելու : Արբոր
 արեգակը երկրամերձ է ու լուսինը հեռա
 կէտ , իր շուքը երկրիս երեսին հասնելու
 20,000 մղոն մնացած կը վերջանայ : Ուստի
 երբոր արեգակը և լուսինը իրենց միջին հե
 ուաւորութեանը մէջ գտնուին նէ . լուսինին
 ճաղառաձև շուքը երկրիս երեսին հասնելէն
 քիչ մը առաջ կը վերջանայ :

Ուստի կերպովը երբոր լուսինին կենդ
 րոնը ուղիղ գծիւ արեգակին ու երկրիս կենդ
 րոններուն մէջ տեղը գալով զուգընթացու
 թիւն պատահի նէ , լուսինին շուքը ուղիղ
 գէպի երկրիս կենդրոնին վրայ կէյնայ , և
 175 մղոն տրամագիծով կը լոր միջոց մը կը
 ծածկէ : Ըս մութ միջոցին մէջը ինկած բո
 լոր տեղերուն արեգակը բոլորովին խաւա
 րած կերևայ :

Մէկալ երկու կերպերուն մէկովը երբոր
 լուսինին կենդրոնը առջև ըստ ճնուս պէս ու
 զիղ գծիւ արեգակին ու երկրիս կենդրոննե
 րուն մէջ տեղը գայ նէ , անատեն լուսինը
 երկրէս չափէն էվելի հեռու ըլլալուն համար
 արեգակին բոլոր սկաւառակը ծածկելու
 բաւական չի կրնար ըլլար , հապա իր մութ
 մարմինին բոլորութիւն մանեկաձև նուազ
 չոյս մը կը տեսնուի :

Թէպէտ արեգակին լրման խաւարումը
 175 մղոնէն էվելի չի տարածիր երկրիս որ և
 իցէ մասին վրայ , սակայն գրեթէ 5,000 մղո
 նի չափ տեղ արեգակին մէկ մասը շատ կամ
 քիչ խաւարած կը տեսնուի :

Արեգակին մանեկաձև խաւարումը որ
 կը տեսնուի , խիստ շատը 12 բոպէ և 4 վայր
 կեան կրնայ տեսլ : Աւ բոլորովին խաւա
 րումը աշխարհիս որ և իցէ մասին վրայ ,
 խիստ շատը 7 բոպէ և 58 վայրկեան կրնայ
 տեսլ : Բայց լուսինը մէկ ժամ և իրէք բա
 ուորդ բոլորովին խաւարած կրնայ մնալ :

Արեգակին խաւարումը միշտ իրեն Արև
 մտեան կողմէն կըսկըսի և Արևեկեան կողմին
 վրայ կը վերջանայ : Բայց լուսինին ամէն
 խաւարումները իր արևեկեան կողմէն կըս
 կըսի ու արևմտեան կողմին վրայ կը վերջա
 նայ :

Տարին երկու անգամէն պակաս և եօթը
 անգամէն էվել խաւարում չըլլար : Թէ որ
 միայն երկու խաւարում պատահի նէ եր
 կուքն ալ արեգական խաւարում է : Թէ որ
 եօթը խաւարում պատահի նէ՝ հինգը արե
 գակին է , և երկուքը լուսինին . ան ժամա
 նակը լուսինը երկու անգամին ալ բոլորովին
 կը խաւարի : Արբեմն վեց անգամ խաւա
 րում կը պատահի . բայց սովորականը չորս
 է , երկուքը արեգակի խաւարում և երկու
 քը լուսինի :

Չինաստանի մէջ խաւարումներուն զոն
 նութիւնը և գուշակութիւնը կառավարու
 թեանը մէկ դործը եղած է՝ որ տգէտներուն
 սիրտը վախի մէջ պահեն , և անոնք խա
 բեն որ իրենց մեծերուն գաղտնի իմաստու
 թեանը վրայ սնապաշտական համարում մը
 ունենան : Մէքսիկոնի մէջ խաւարում ե
 դած ատենը բնակիչները ծով կը պահեն ն
 իրենք զիրենք կը չար չըկեն , կարծելով թէ
 մեծ հողին՝ որնոր իրենք կը պաշտեն , խո
 րունկ նեղութեան մը մէջ է : Ըմբիզոյի
 վայրենի մարդոց հիւսիսային մէկ քանի ցե
 ղերը կը կարծեն թէ լուսինը կուրի մէջ
 վերաւորված է . և ուրիշները կըսեն թէ ,
 մէկ մեծ ձուկ մը անհկա կը լելու վրայ է :

Աս սնապաշտական կարծիքներէն պատե
 հութիւն գտնալով էր որ Քոլումպոս Ղէմա
 յիզայի կղզիին վրայ նաւարեկութեան հան

դիպած ատենը ինքքզինքը և իր հեռիները մէկ խիստ վտանգաւոր վիճակէ մը կըրցաւ ազատել: Պաշարի պակասութենէն մեծ նեղութեան մէջ իյնալով և կղզիին բնակիչները չուզելով անոր օգնութիւն մը ընել՝ երբոր կերեւար թէ բալոր յոյսը կտրքվեցաւ: Քոյունգոս մտքը բերաւ խաւարումներուն վրայով անոնց ունեցած սնապաշտութիւնը: Աւատի կղզիին բնակիչները մէյտեղ ժողովելով իրենց բրած տմարդութիւնը երեսնին զարկաւ, ու ցուցուց թէ ինչպէս իրենց պաշտած մեծ հոգին բարկացուցին. և ըսաւ թէ, շուտով մեծ ժանտախտ մը պիտի գայ իրենց վրայ, և անոր նշանը ան նոյն զիշերը պիտի տեսնան որ լուսինը բարկութեամբ իր երեսը պիտի ծածկէ: և ահարկու կերպով մութ և սպառնալիքի երես մը պիտի ցուցնէ իրենց: Քոյունգոս աս վարպետութիւնովը իր բաղձացած վախճանին հասաւ. ինչու որ ան նոյն զիշերը խաւարումը սկսածին պէս՝ բարբաբունները ահով ու դողով պաշարած ամէն տեսակ պաշարները հետեւին անելով վազեցին եկան, և ինքքզինքնին Քոյունգոսին ոտքը ձգելով ներում խնդրեցին իրմէն: Քոյունգոսի վարպետութիւնը զովութեան արժանաւոր է, բայց բրած խաբէութիւնը պարսաւելի է:

() Գրական Գրքեր Եւ :

Տարիակ աչքով ասելն մը դիմացկուն դերձան անցուր, ու ասելն զուր իր զգուշութեամբ մատնին տակէն անցուր որ սխմերէ մատը, և դերձանը քանի մը մատ դէպ ՚ի ձեռքին քաշէ: Ատքը դերձանին երկան ծարը ամուր մը մատին փակթիւնէ կարգաւ մինչև ըղունգը: Աս ընկէդ կտակ դերձանին կարծ ծարը բռնէ, ու սկսէ մատին վրայէն քակել անիկա: Քանի որ դերձանը քակեն, մատին հետզհետէ կրակոսի շարժիլ դէպ ՚ի մատին ծարը: Աս անսխալի կերպով առանց դժուարութեան հնար է հանել մատին որչափ ամուր որ ըլլայ, և որչափ շատ մատն ալ ուռեցած ըլլայ:

Ընդհանուր Գրքեր Եւ Երկեր Եւ Երկեր:

Մէկ մտքը մը կրնայ երկինքը երթալ առանց անողութեան, առանց յաջողութեան, առանց պատիւի, առանց գիտութեան, և առանց բարեկամի. բայց անիկա բնաւ չի կրնար երկինքը երթալ առանց Քրիստոսի:

Քրիստոս մէկ հումար մտքով Ե. 8: Սիրելի կարգացող, ամուր բռնէ աս խօսքը «Քրիստոս մեզի համար մեռաւ»: Յուցուր անիկա իբրև պատասխան մը խղճմտանքին բոլոր դատաւարութիւններուն. ցուցուր անիկա մահին իբրև քու ապահովութիւնդ իր խայթոցէն. ու դատաստանի ատենին մէջը պիտ բռնէ անիկա իբրև քու իրաւունքդ յաւիտեական կեանքը վայելլու համար:

Ստուգող Գրքեր Եւ :

Սիրտերնիս արարածներուն վրայ դնելը՝ ամուր սնտուկը դնել կղզի, ու անդամանդը տանը սակի շտեմարանը ձգել է:

Ըմէն մէկ ակուպի ցաւ, և զբուցաւ, և սրտի ցաւ, մեզի կիմացունեն թէ մեր երկրաւոր բնակարանը հիննալու վրայ է, և աղէկ կրննք թէ որ առանց ուշանալու Արկնաւոր բնակարան մը փնտրուենք՝ անանկ հեռու վտանգէ, որ ոչ նեղութեան մը իրկննքը և ոչ հիւանդութեան ու մահին ծանր անձրևները կարող պիտի ըլլան անոր դէմ գնելու:

ՆՈՐԱՆՈՒՐ

Տունվարի 26էն ըստ Ատինացոց մինչև Փետրվարի 2ը մէկ շաբաթին մէջ Անտոնի նաւահանգիստէն դուրս ելած ոսկին ու արծաթը այսչափ էր: 118,000 ունկի չի գործրված արծաթ. 131,227 ունկի արծաթ ստակ, 4,080 ունկի չի գործրված ոսկի, և 8,475 ունկի ոսկի ստակ:

Ի կիրփուէ անուն շոգենաւր մծտերս ի կիրփուէն Նոր Աօրդ տանելու համար այնչափ նամակ, նորարոց թուղթ, կապոց և ծրար առաւ, որ մինչև հիմայ մէկ նաւ մը այնչափ նամակ թուղթ և ծրար տարած չէր: 10,500ի չափ նամակ տարաւ, և նոյնչափ պզտի թղթէ կապոցներ մէջը նամակ դրված, և 8,000ի չափ մեծ ծրարներ: Ըմէն մէկ թղթէ պզտի կապոցներուն համար 4 Շիլինկ և 6 Փէննի առին, որ 20 զուռուշէն էվել կրնէ: Սեծ ծրարներուն վարձքը էր՝ 8ը Շիլինկէն մինչև 20 Շիլինկ, որ 40 զուռուշէն մինչև 100 զուռուշ կրկարէ: 1,000 Ասանկալէն էվել ալ ուրիշ բնա տարաւ, ու 50 ճամբորդ որոնց ամէն մէկը հատուցին 40 իրէ Սթեռլին, որ 4,000 զուռուշէն էվել կրնէ:

1838ը տարվան մէջը Քանթոնէն Ընդգիտ գացած թէյը էր՝ 8, 761,200 լիպրէ, որ ըսել է՝ 3,154,032 օխայ:

() Երկուսէն դուրս ելած վաճառքը 1838 ին՝ 38,000,000 ունկին անցաւ, և ներս մտած վաճառքը 22,000,000 ունկի ի մտ հասաւ: Այն տարին 800 նաւէն էվել օտար տեղերէ իր նաւահանգիստը մտան: